

Ի՞սա վերացաւ նըմար ձեր յերկին.
Ո՞չ, վերացարուք հոգիք երկնագին . . .
Իսկ ուր արդ իցէ յաղթութիւն մահու
Ուր են ով դժոխք խայթոցքդ ահարկու:

Հ. Դ. Վ. Մ-Ա.

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

Իենսունակ¹ էակները մնանելու համար՝ հարկ է որ մերթ ընդ մերթ իրենց մարմնոյն մէջ օտար գոյացութիւններ մոցընեն, ու զանոնք լուծելով այնպէս պատրաստեն՝ որ կարող ըլլան իրենց գործարանաց հիւսուածներուն մէջ թափանցել և անոնց պէտք եղած նիւթերուն տեղը լեցընել:

Իսյսք իրենց մնունդը ուղղակի գետնէն կը ծծեն իրենց արմատներուն ծայրերովը. որով իրենց ծծած նիւթերը ուղղակի իրենց մարմնոյն մննդարար հցըներուն հետ կը խառնուին ու հիւսուածոց մէջ կը թափանցեն՝ առանց կանիւս պատրաստութիւն մը կրելու:

Իսյայ կենդանեաց գալով բանը տարեեր է: Ուտելիքները մարմնոյն մէջ մոցուելով, ընկղմուելէն ու մարմնոյն այլ և այլ կողմերը բաշխուելէն ու գործարանաց հիւսուածները մնուցանելէն առաջ, պէտք է որ նախ պատրաստութիւն մը կրեն. այս բանիս վրայ ահա կը կայանայ ճարտողութեան գործողութիւնը:

Ուրեմն՝ մարսողութեան պաշտօնն է,
Ա. Ուտելեաց մննդարար մասը այն մասէն բաժնել՝ որ նոյն յատկութիւնը չունի:

Բ. Ի. յս մննդարար մասը այնպիսի հեղանիւթի մը փոխել՝ որ արեան հետ խառնուելու յարմար ըլլայ:

Ուտելիք². — Ուտելիք կ'ըսուին այն ամէն գոյացութիւնները որ կենդանի էակի մը մարմնոյն մէջ մնցուելով՝ կը

1. Գլ. Etres vivants. — 2. Aliments.

մարսուին, կ'ընկղմին ու մնունդ կուտան, կամ թէ մարմնոյն անդադար կրած կորուստներուն տեղը կը փոխանակեն:

Ուտելիք այնպէս հարկաւոր են կենաց պահպանութեանը համար՝ ինչպէս օդն որ կը չնչենք, կամ ջուրը որ կամ իրը ըմպելիք կամ իրը չողի անդադար կ'ընկղմենք: Ուստի կենդանիք երբ ուտելիքէ զուրկ ըլլան իրենց մարմնոյն զանգուածը կը նուազի, ուժերնին կը տկարանայ, և վերջապէս ծանր նեղութիւններէ ետև մահը անհրաժեշտ կուգայ:

Ուտելեաց պիտոյքը մասնաւոր զգացողութեամբ մը կը յայտնուի որուն բուն կայանքը ստամոքսն է. այս զգացողութիւնա ահա է անօթութիւնը ըսուածը: Վարժմամբ, չափաւոր ցըրտութեամբ ու լեղի նիւթերու գրգուիչ ազգեցութեամբ՝ անօթութիւնը կ'աւելնայ: Իսոր հակառակ այն ամէն բան որ կենսական¹ շարժումը կը գանդաղեցընէ՝ ինչպէս անշարժութիւնը, քունը և այլն, այս կարօտութեանս ուժն ալ կը նուազեցընէ:

Վայս ետքի պատճառիս համար է որ ձմեռը թմրող կենդանիք իրենց երկարածիգ քնէութեան ժամանակը ամենեին մնունդ չեն առնուր: Իսյապէս նաև պաղարիւն կենդանիք, ինչպէս ձկունք ու գորտերը, երբ խիստ ցրտութեան մը պատճառաւ՝ իրենց նեղքին կազմուածքին այլ և այլ պաշտօններուն ներգործութիւնը կը գանդաղի՝ երկայն ատեն առանց կերակուր առներու կը դիմանան: Իսյայ այն կենդանիք որոնց մննդարար շարժմունքը խիստ երագ է,

1. Գլ. Vital.

ինչպէս է մարդսու կաթնտուաց շատերը, կերակրին պակսելովը խիստ շուտ կը մեռնին, և մանաւանդ այնչափ շուտ՝ որչափ որ կենդանին մատաղ ըլլայ. ինչու որ իրեն մարմնոյն զանգուածը անդադար աշման մէջ ըլլալով մննդառութիւննին աւելի գործունեայ է, մինչդեռ չափահասներունը կանկ առած կ'ըլլայ:

Ուտելիքները կամ սննդաբար գոյացութիւնները հոգացողը՝ գործարանաւոր մարմնոց ցեղն է. իսկ այն մէկ քանի հանքային գոյացութիւնները որ աւտելեաց պատրաստութե մէջ կը մըտնեն, ինչպէս ծովային ազը, իրեւ մնընդատու մաս չեն սեպուիր: Այս մնընդատու գոյացութիւնները իրենց բնալուծական բնութեանը համեմատ երեք գլխաւոր դաս կը բաժնուին. ճահաճնախառն¹, օւլցախառն² կամ շաքարախառն և պարագաները³:

Հայց ամեն սննդաբար գոյացութիւններ մի և նոյն աստիճանի անուցանելու զօրութիւն չունին. անոր համար փորձով իմացուած է որ կենդանեաց շատը իրենց կեանքը պահպանելու համար՝ այլ և այլ տեսակ ուտելեաց պէտք ունին: Այսպէս թէ որ Ճագար մը միայն մէկ տեսակ գոյացութեամբ սնուցանուի, ինչպէս օրինակի համար ցարենով, կաղամբավ, վարսակով կամ ստեղլինով, տասնըհինգ օրուան մէջ անսուազութեան ամէն նշաններով կը մէռնի. որ ընդ հակասակն թէ որ երբեմն ասկէ երբեմն անկէ, կամ տեկա ստեպ ամէն մէկէն մէյմէկ քիչով սընուցանուի, ողջ առողջ կ'ապրի:

Դաեւ փորձով աստացուցուած է որ այն ուտելիքները որոնց մէջ մահածին կազմ չգտնուիր ինչպէս շաքարը, խէժը, ձէթն ու Ճարպը՝ կենդանեաց մնունդ տալու չեն գար: Որով անհրաժեշտ կ'երեայ մէկ քանի մը մահածնախառն ուտելեաց կիրառութիւնը, ինչպէս միսը, սինձը՝⁴ որ ցորենէն կ'ելլէ, բնասպիտակուցը⁵ և այլն:

1. Գլ. Substances azotées. — 2. Amylacées ou Sucrées. — 3. Corps gras. — 4. Gluten. — 5. Albumine.

Ի՞յս բանս շուներու վրայ եղած փորձերով ապացուցուած է, որոնք շաքարով, խէժով, կարագով, ձէթով ևայլն, կերակրուելով՝ ամսուան մը մէջ անսուազութեան նշաններով մէռեց են:

Մարտաղական կազմարանը և անոր յարակից մասերը:

Ուտելեաց վրայ գաղափար մը տալին ետքը, քննէնք նախ մնրազական կազմարանը¹, որուն մէջ կը կատարուին մարսողութեան երևոյթները:

Ի՞յս կազմարանը երկայն բարակ խոզովակ մըն է՝ որ բերնէն կը սկսի ու սրբանք² կը լմըննայ:

Այս խոզովակս իր ընթացքին մէջ միակերպ ըլլալու տեղ՝ զանազան անհարթութիւններ ունի՝ որոնք գիտնալը հարկաւոր է:

Այս մուտքը անձկութենէն յանկարծ կ'ընդգարձակի ու ձուածե խոռոչ մը կը ձեացընէ որ բերան կ'ըսենք. Այս խոռոչիս ներսի կողմը՝ առջենի ու կողմէնակի մասերը, պզտի ձերմակ ու խիստ կարծր ոսկրերով ցցուած են ու կ'ըստին առանձանիք: Խոնց վրայ քիչ մը վլարնաւելի մանրամասն պիտի խօսինք:

Ոյն այս խոռոչիս մէջն են նաև լցուան՝ որ ուտելեաց ճաշակառուն և ուռաջնորդնէ, և լրջունուով՝ գեղցերը, որոնք մասնաւոր հոյզ մը գտելով ուտելիքները անընդհատ կը թացէն, և անընդկտրանուիլ մասնրիլ կը դիւրացընեն:

Այս ընդլայնումէն ետքը մննդակիր խոզովակը նորեն կամաց կը նեղնայ ու կոկորչը՝ կը ձեացընէ որ մինչև վզին կէսը կը հանի. անկէ անդին որհորով՝ կը շարունակուի, որ քիչ մը տափակ գլանածե խոզովակ մի է: Այս որկորին խոզովակը կրծոց մէջէն ողնաշարին կրծնած գէպ՚ի վար կ'իջնայ, սրտին ետեւէն կ'անցնի՝ և առագաստէն անմիջապէս վար որոշացնին՝⁷ մէջ կը լմըննայ: Այսկէ անդին անդակիր խօսդու:

1. Գլ. Appareil digestif. — 2. Annus. — 3. Glandes salivaires. — 4. Pharynx. — 5. Oesophage. — 6. Diaphragme. — 7. Abdomen.

վակր նորէն աւելի մեծ ընդարձակութիւն մ'առնելով ստամփսը կը ձեւացնէ, որ փորուն մէջ լերդին առջերխոտընակի զետեղուած խոշոր ընդունարան մի է :

Այս ընդունարանին մէջն է ահա որ ուտելիքն իրենց երկրորդ և էական պատրաստութիւնը կը կրեն : Այս իրոշը այլ և այլ կենդանեաց նկատմամբ՝ մերժ պարզ է և մերժ բազագրեալ, ըստ որում որ կենդանին մըսակեր է կամ խոտակեր : Վասկեր կենդանեաց ստամփսը մէկ է, խոտակերացը երկու կամ աւելի :

Այս տարբերութեանս պատճառը դիւրին է ըմբռնել, ինչու որ խոտը մաէն աւելի դժուարամարտ է, որով և մարսողական գործարանին մէջ աւելի երկայն ատեն մնալու պէտք ունի :

Խոտամոքսէն անդին մարտողական խոզովակը նբաղաջնէն¹ կը շարունակուի, որն որ շատ երկայն է և երեք մաս կը բաժնուի, առաջնադի², անսուտալ³ և պարուր⁴: Առաջնազիքին անմիջապէս մէջ տեղէն մազձը ու պանքը եական հոյզը կը թափուին մամացին շինութեանը օգնելու համար : Բոլոր այս աղիքներուն մէջ՝ անհամար անօթօց բերանները կը բացուին՝ մամացը ծծելու համար :

Աղբաղիքին ամենէն ետքի մասը պարուրքը՝ ստուար աղիքին մէջ կու գայ կը լմնայ՝ որ է դակաղիէն⁵, ուր որ սնընդակիր խողովակը նորէն ընդարձակելով քասկ մը կը ձեւացընէ, որուն մէջ ուտելիքները կը հաւաքուին՝ և իրենց մնադարար հոյզը՝ ծծիչ անօթներուն ծծերվը կորսընյնելէն եաքը, կղկղանք կը սկսին փսխուիլ:

Փակաղիքը կը շարունակուի գալարաշնէն⁶ որուն երկայնութիւնը խիստ շատ է : Բայր մէջի կողմի երեսին վրայ շատ մը ցցուած հաստ ծալքեր և խորշեր կան, որոնք ուտելեաց ընթացքը ծանրացընելու կը ծառայեն . որպէս վի այն քիչ ծծիչ անօթները որ այս ա-

ղեացս վրայ ցրուած են՝ ժամանակ ու նենան մնացած քիչ մամացը ծծելու :

Ստուար աղիքին ամենէն ետքի մասը ուղղորդն՝ ¹ է, որ անմիջապէս գալարաղիքէն սկսելով սրբան կը լմնայ : այս աղիքիս մէջ ուտելիք ալ կղկղանք դարձած կու գան կը հաւաքուին մինչև որ սրբանէն գուրս նետուին :

Այս աղիքները կամ ընդերքները՝ որովածամաշէ² ըստուած թաղանթի մը մէջ խուրձի պէս պլուած՝ որովայնին մէջ զետեղուած են : — Իսկ որովայնամաշը անոնց մէջ այլ և այլ ծալքեր կը բաժնուի՝ որ Գլշնէրէ³ կ'ըսուին, և այնպէս զանոնք ամօւր մը կապէլով ողնաշարին վրայ կը յարէ, և անով հաստատ տեղերնին կը բռնէ :

Այսպէս է ահա մարգուս սննդակիր խողովակը . բայց այլ և այլ կենդանեաց վրայ քննելով զանազան տարբերութիւններ կը գտնենք, զորոնք գիտնալը աղէկ է :

Դու նախ երկայնութիւնը՝ կենդանուոյն սննդական հակամիտութենը համեմատ է : Այսպէս այն կենդանիք որ բացարձակապէս մնով կը սնանին, շատ ուելի կարճ ընդերք ունին քան թե մարդը և ուրիշ ամենակեր կենդանին ները . և ընդ հակառակն խոտակեր կենդանեաց ընդերքը խիստ շատ երկայն է . ինչպէս առիւծինը իր մարմնոյն իրեք երկայնութիւնն ունի, իսկ խոյինը շատ անդամ մարմնոյն քաննը թը երկայնութիւնը կ'ունենայ : Վարդուս ընդհակառակն մարմնոյն եօթը երկայնութիւնն ունի :

Դարձեալ այս ալ դիտելու է որ այդ մարսողութեան խողովակը թէպէտ և կենդանեաց մեծ մասին վրայ երկու ծալքերէն բաց խողովակ մըն է, սակայն ստորին գասերն որ ինչնէնք այն պիսի կենդանիներ կը գտնենք՝ որոնց վրայ նոյն խողովակը միայն մէկ ծալքէն բաց քսակ մըն է, որ կը ծառայէ ոչ միայն ուտելիքները մէջը ընդունելու այլ նաև կղկղանքը դուրս թափելու :

1. Գ. թ. Intestin grèle. — 2. Duodénum. — 3. Jéjunum. — 4. Iléon. — 5. Coecum. — 6. Côlon.

Այս կարգէս են շատ մը պողիպոտներ, աստղածեր, և այլն :

Ուստաշական¹ որ թաւալիչ գործարաններու ձեռքով ջրի մէջ շարժմունքներ կ'ընեն, պարզ աղիք մը ունին որ բերնէն սրբան կ'իջնէ, ու փակաղիք քիչ անգամ կ'ունենան : Խճրէնսպէրկ բնագէտը ասոնց շատին վրայ ատամնաւոր դրութիւն մը գտած է :

Եթողական² ոչ սրբան ունին և ոչ ընդերք : Ուտելիքները ուղակի բերնէն ստամոքսը կ'անցնին՝ որն որ անօթի մը պէս կենդանիին մարմնոյն մէջ այլ և այլ բազմաթիւ ջիւղեր կը բաժնուի . ինչպէս կը տեսնենք Ո՛հդուսայից վրայ :

Եւ կամ գարձեալ թե երուն ծծողներուն ձեռքով կը ծծուին ու կենդանական ստամոքսը կ'երթան, ինչպէս են արմատիքանք³ :

Ո՛երթ ալ ուտելիք առանց ստամոքսի մը մէջ հաւաքուելու, ծծողներու ձեռքով կը ծծուին ու մարսեցուցիչ խոզովակներու մէջ կ'անցնին, որոնք բազմաթիւ մանր ջիւղեր բաժնուած ըլլալով՝ զանոնք մարմնոյն ամէն դին կը տանին. այսպէս կը գտնենք բէրէնիկէրայ՝

(Հակառարայ⁵, Խեցեմորթից⁶, Սորդէյ⁷ և Միջադայ⁸ ընդերքը միշտ բերան և սըրբան ունի. բայց հանդերձ այսու միշտ շատ մը տարբերութիւններ ունի, եթէ կարծութեն կողմանէ և եթէ ատամնաց կաղմարանին կողմանէ որ խեցափառներուն վրայ իրենց ստամոքսին մէջ կը գտնենք :

Ողնաւոր կենդանեաց ստամոքսը ընդհանրապէս ընդերքին ընդլայնում մ'է : Ի, աև այլ և այլ դասերուն վրայ էական տարբերութիւններ ունի, ինչպէս որ հետզհետէ պիտի տեսնենք :

Ո՛արսողութեան այլ և այլ գործողութեանները : — Այս մարսողական գործարանիս մէջ՝ մարսողութիւնը այլ և այլ երեսյթներով կը կատարուի, որ այս կարգով կը բաժնուին :

1. Գլ. Rotifères. — 2. Acalèphes. — 3. Rhizostomes. — 4. Bérénices. — 5. Annélides. — 6. Crustacés. — 7. Arachnides. — 8. Insectes. — 9. Insalivation.

ա Ո՛դումն ուտելեաց . թ. Հապումն . գ. Ուժնոտութիւն⁴. է. Կրլումն . ե. Խախացափոխութիւն կամ մարսողութիւն ստամոքսի . թ. Ո՛ամացափոխութիւն կամ մարսողութիւն աղեաց . է. Կղկղումն . ը. Ինկլումն մամացի :

Հետզհետէ բոլոր այս գործողութիւններս կարգաւ պիտի քննենք :

Առումն ուտելեաց :

Ո՛արսողութեան առջի երեսյթն է ուրեմն ուտելեաց առումը, այսինքն ուտելիքները բռնելու ու բերանը դնելու գործողութիւնը :

Ո՛արդուս ուտելիքները ըմբռնող գործիններն են վերին անդամները ու բերանը :

Եւրանը ձուաձև խորշ մ'է, որ առջևի կողմէն կը ձևանայ շրթունքներով, կողմնակի՝ այտերով, վերէն՝ վերին ծնօտով ու քիմքով, իսկ վերէն ու ետևէն՝ ժմաց առագաստով՝¹ որ դռնակի կերպով ծալք մըն է՝ ու կերակրոյ անցնելու ժամանակը քթին խորշերը ետևէն գոցելու կը ծառայէ :

Ուտի մարդս թէ հեղանիւթ և թէ հաստատուն ուտելիքները ըմբռնելու ու բերանը տանելու համար իր ձեռքը կը գործածէ : Ի, աև ըստ մասին՝ մարդուս նման կը վարին կապիկներն ու կատուները հաստատուն ուտելեաց նկատմանը :

Խակայն ուրիշ կենդանիք ուտելիքները ըմբռնելու համար չեն կրնար այդ վերին անդամները գործածել . անոր համար ալ բնութիր ամէն մէկին նկատմամբ մասնաւոր կերպով խնամ տարած է . մէկին կամ մէկալին շրթունքը կամ ծնօտներով այս բանիս ծառայեցնելով : Այսպէս փիղը այս գործողութիւններն ապահուածար իր պատիճն ունի, մընակերը իր լեզուն : Ո՛իջատքումնք իրենց երկայն բարակ խողովակը կը կամ ծըծողը², որով կենդանեաց կամ

1. Գլ. Voile du palais. — 2. Sucoir.

բուսոց վրայ կպած անոնց հիւթերը ծծելով կը սնանին . այլք դարձեալ իւրենց բերնին չորս դին եղած մօրուքները կամ շշադրէնէրը¹, և կակզամիսք, պողիպողք, և այլն, իրենց ռանէլինէրը²:

Հեղանիւթոց առումը երկու կերպով կ'ըլլայ . մերթ հեղանիւթը բերնին մէջ կը լեցուի որ իր բնական ծանրութեամբը կ'իյնայ . մերթ ալ բերնով կը կըլլուի, կամ լանջաց ընդարձակուելով՝ երբ օդը թոքոց մէջ կը ձգուի, կամ լեզուին շարժմունքներով՝ երբ ետ ետ քաշուելովը մխոցի մը նման կը գործէ : Այս ետքի երեսութիւն վրայ ահա կը կայանայ ծծելու կամ զիեցման գործողութիւնը :

Դմպէլիքները առանց բերնին մէջ ուշանալու անմիջապէս վար ստամոքսին մէջ կ'իջնան . բայց հաստատուն ուտելիքները կլլուելու և մարսուելու համար՝ պէտք է որ նախ մանր մանր կտրտուին, բաժնուին ու լորձնոտուին : Այս գործողութիւնս բերնին մէջ ատամանց ձեռքովը կ'ըլլուի ու ծափուն³ կ'ըսուի :

Ծարքունի:

Օասքումն ըսինք ուտելիքները մանր մանր կտրտելու գործողութիւնն . կտրը տող գործիքներն ալ են ակռաները :

Դանունք . — Դկունիները ոսկրի շատ նման մարմիններ են, կարգաւ իւրաքանչիւր ծնօտին եզերքը ադանակառէ⁴ ըսուած խորշերու մէջ ուղղահայեաց դիրքով շարուած . այնպէս որ ամէն մէկը վերէն վար իրարու դէմ կը գործէ : Նստելքն ալ որ չորս դին զանոնք կը պատէ, անոնց դիրքը աւելի հաստատուն բռնելու կը ծառայէ :

Սովորաբար իւրաքանչիւր ակռայ երկու մաս կը բաժնուի . մէյ մը այն մասը որ ծնօտէն գուրս ցցուած է ու պատէ⁵ կ'ըսուի . մէյ մ'ալ ատամնակապչին մէջ գամնած մասը որ մէկ կամ աւելի ծայրերով կը վերջանայ և արմագ⁶ կ'ըսուի, պով նաև ատամնակապչին ալ ծայրե-

1. Գլ. Palpes. — 2. Tentacules. — 3. Mastication. — 4. Alvéoles. — 5. Couronne. — 6. Racine.

րուն կամ արմատոց թուոյն համեմատ մէկ կամ շատ խորշեր կ'ունենայ : Բայց ՚ի այս երկու բաժանմունքներէ՝ նաև ուրիշ պղտի գննութիւն մ'ալ կ'ըլլուի ադանակապին¹ նկատմամք, որ է այն բոլորակ գիծը ուր ակռային աղականիւթելը² և արմատը իրարու կու գան կը միանան :

Դկունիները երկու գոյացութենէ կը բաղկանան, մէկը ներքին որ փղսկը կ'ըսուի, մէկ մ'ալ արտաքին որ է տեսակ մը ջնարակ քարուտ ու խիստ կարծր՝ որ պատկին չորս կողմը պատելով՝ ակռան ցրտին ու տաքին ազդեցութենէն կը պահպանէ և ապականիւթ կ'ըսուի :

Դրաքանչիւր ակռային ներսի դին անմիջապէս պսակին կեղրոնեն սկսեալ խորշ մը կայ՝ որ հետզհետէ նեղնալով մինչեւ արմատին ծայրը կ'իջնայ : Այս խորշին մէջն են ակռան սնուցանող անօթները և նաև ջղերը :

Սակայն ակռային ձեանալուն կերպը քննելը շատ հետաքրքրական է : Ո՞ւրդունը օրինակ առնելով՝ ակռան ծնօտի սկրին մէջ կը ձեանայ թաղանթային քսակներու մէջ որ ադանային պարուակէ³ կ'ըսուին, որոնք մէջերնին նշիկ մը ունին՝ որուն վրայ կու գան կը հաւաքուին շատ մը ջղային թելեր և անօթներ : Այս նշկին՝ որ ակռային պըտուի կամ կոճակէ⁴ կ'ըսուի՝ պաշտօնն է այն քարային նիւթը պատրաստելուսկից որ ակռան կը ձեանայ : Եւ այսպէս ակռան ձեանալ սկսելով ու կամաց կամաց մեծնալով՝ դէպ ՚ի ծնօտին եզերքը կ'ելլէ ու լնտերքը ծակելով գուրս կը ցցուի :

Այդ քարային նիւթը՝ փղսկը կը նշկին չորս կողմը կը պատէ և անոր ձել կ'աւնու : Դպականիւթը ատամնային պարուտակին վերի երեսը կը ձեանայ և ակռային պսակին վրայ կ'ագուցուի . ասոր համար է որ արմատը ատամնակապչին խորը մնալով ապականիւթ չունի :

Դկունին իր աձման չափն առնելին ետեւ՝ նշկին ժողոված քարային նիւթը

1. Գլ. Collet de la dent. — 2. Email. — 3. Capsules dentaires. — 4. Bulbe ou germe.

Հետզիետէ շատնալով՝ իուսոչն ալ կամաց կամաց կը սկսի պղտիկնալ. մինչև որ նոյն նիւթը նշկին աննդակիր անօթները սկսի ձնել, որով կամաց կամաց անցքերնին կը գոցուի. ալ անկէ ետքը ակռան սննդառութէ կը գաղրի ու նշիկը կը ցամքի, ու ցամքած նշիկին տեղը պարապ ծակ մը կը մնայ:

Ի՞այց երբոր ակռան նշկին անմիջապէս վերի կողմէն կը ձեանայ, նշիկը գործելէն չղաղրիր և ակռան միշտ կ'ամի: Ի՞այս կերպով են ահա ձագարներու բերնին առջեկի կողմի մեծ ակռաները. որոնց որոշեալ չափէ մը աւելի չերկննալուն պատճառն է անոնց անդադար գործածուելով մաշիլը:

Ուզմաննակարին՝ վրայ գալով՝ ակռաներուն սերմը կամ պարուտակը անմիջապէս երկրորդ ամսէն երեան կ'ելլէ, ու երրորդ ամսէն մինչև վեցերորդը կը սկսին սկը փոխուիլ:

Ուրդս երկու ատամնաւորութիւն ունի, մէկը առժամանակեայ, միւսը յարատե: Ի՞ոջինը, որ են տղայութեան կամ կաթի ակռաները, քսան ակռայէ կը բաղկանայ ու մինչև եօթներորդ տարին կը դիմանայ. անկէ ետև նոյն ակռաները կ'ինան ու տեղերնին յարատե ատամնաւորութէ ակռաները կը բուսնին որ թուով երեսունուերկու են:

Կառաները իրենց ձեին ու մեծութեանը համեմատ չորս կարգ կը բաժնուին. առ Հերձադառնութէ կամ երիթացնութէ. ք. Հերձադառնութէ կամ իռայնութէ. դ. Փոքր կամ սուսպ աղօրին. դ. Մէծ կամ բուսն աղօրին:

Ա. Հերձադառնութէ: Ուրդս ութիատ ունի, չորսը վարի ծնօտին վրայ, միւսը չորսը վերինին վրայ. պսակնին բարակ հատութիթեղ կը լմնայ, անոր համար ալ ուտելիքները կտրտելու կը ծառայէն: Ի՞մաստնին մէկ է ու կարծ, որովհետեւ իրենց ըրած պաշտօնը զիրենք աւելի մէջը խոթելու կը ծառայէ քսան թէ հանելու:

1. զ.զ. Foetus. — 2. Incisives ou Cuneiformes. — 3. Canines ou Conoides. — 4. Petites ou fausses molaires. — 5. Grosses ou vraies molaires.

Բ. Շնապամունք: Ուտով չորս են. երկերկու իւրաքանչիւր ծնօտին վրայ, աջ ու ձախ կողմը. միւս ակռաներէն քիչ մը աւելի դուրս ցցուած են, և մանաւանդ շատ կենդանեաց վրայ չափէ դուրս կ'երկննան. իրենց պաշտօնն է ուտելեաց մէջ խոթուիլ ու պատուել զանոնք. անոր համար ալ արմատնին մէկ է ու խիստ երկայն:

Գ. Փոքր աղօրին: Ութը հատ են՝ չորս իւրաքանչիւր ծնօտին վրայ. ձևերնին անկանոն գլանածե ու վրայի երեսնին տափակ ու անհարթ. արմատնին ընդհանրապէս մէկ է:

Դ. Մէծ աղօրին: Ուտով տասուերկու կու են. վեց վեց իւրաքանչիւր ծնօտին վրայ. մակերեւոյթնին խորանարգածե ու անհարթ է, որով ամենայարմար են ուտելիքները ձգմելու ու մանրելու. և որովհետեւ իրենց պաշտօնը անանկ է որ շատ բռնութիւն պէտք է կրեն, անոր համար ալ արմատնին երկու, երեք չորս և մինչև հինգ կ'ըլլայ, որոնցմով ատամնակապձին այլ և այլ խորշերուն մէջ խոթուելով հաստատուն կը մնան. ու կրած բռնութենէն շատ խորը չեն կրնար խոթուիլ:

Ե. աւ և այլ հենդանեաց ատամնատորունիւնը: — Ի՞ուն ակռաները ողնաւորաց միայն երեք գասերու վրայ կը գտնենք ողք են կաթնտուք, սողունք և ձկունք

Լիաթնատուաց այլ և այլ գասերուն կատմամբ ակռաներուն արտաքին ձեւ կը տարբերի ուտելեաց տեսակին համեմատ՝ որոնցմով որոշուած են մնանելու լու այս ակռաներուն ձեւը այնպիս յայտնի ապացոյց մըն է կենդանին ձանչնալու, որ միայն ասոնց քննութենէ: մարդ կը գտնէ կենդանւոյն մննդառութեան տեսակը, անոր սովորութիւնները և նաև շատ կենդանեաց ընդհանուկազմուածքը:

Ու ան զի այն կենդանիք որ մնով կ մնանին՝ ձնչուած ու հատու աղօրին ակռաներ ունին, որոնք այնպէս մը իրու գէմ կը գործեն՝ ինչպէս մկրատ մը երկու լեզուները: Խակ միջատներու կերակրուող կենդանեաց աղօրիք ակ

ռաները կոնաձև ծայրերով ցցուած են, այնպէս որ վերի ակռային ծայրերը՝ վարինին ծայրերուն մէջտեղը մնացած պարապ միջոցներուն մէջ կու գան կ'ագուցուին :

Երբ կենդանւոյն սնունդը միայն կակուզ պտուղներ են, սոյն ակռաներն ալ կը պտի ուռեցքներով ցցուած կ'ըլլան : Եւ երբ սնունդը քիչ շատ կարծր բուսական գոյացութիւններ են՝ աղօրիք ակռաներն ալ զանոնք մանրելու համար լայն տափակ ու երկանաքարի պէս խիստ երես մը կ'ունենան :

Դմէն ակռաներէն աւելի հարկաւորները աղօրիք ակռաներն են. անոր համար իրենց տեղութիւնն ալ աւելի հաստատուն է քան թէ հերձատամանց ու շնատամանց :

Հերձատամունք ու շնատամունք ողջ որս մը բռնելու և պատռելու կը ծառայ են. անոր համար ամէն մսակեր կենդանիք ունին : Խոտակերք ընդ հակառակն այս ակռաներուն այնչափ հարկաւորութի չունենալով՝ շատերը կամ այս տեսակը և կամ մէկալը չունին : Երբեմն ալ այս ակռաները ծամելու չեն ծառայեր, հապա խիստ շատ կ'երկըննան ու կենդանւոյն զէնքի տեղ կը ծառայեն :

Այս չորս տեսակ ակռաներէն՝ այլ և այլ կենդանիք մերթ այս տեսակէն, մերթ այն տեսակէն և մերթ չորս տեսակէն ալ զուրկ են. ինչպէս անատամնաւորաց՝ կարգէն մը ջնակերքն² ու բանկոլիները³ ամենեին ակռայ չունին : Ոյն կարգիս միւս գասերը թէ պէտ աղօրիք ունին, բայց հերձատամներէ ամէնքն ալ զուրկ են. իսկ շնատամն՝ միայն ծոյլը⁴ ունի :

Կաեւ կրծողք⁵ շնատամունք չունին, և հերձատամունքնին ալ չորս են, երկերկու իւրաքանչիւր ծնօտին վրայ, որ և աղօրիքներէն պարապ միջոցով մը բաժնուած են :

1. Գլ. Édentés. — 2. Fourmiliers. — 3. Pangolins. — 4. Paresseux. — 5. Rongeurs. — 6. Paraclydermes.

ւորք¹ բուն հերձատամունք չունին, այլ անոնց տեղը կան իրենց անարմատ ակռաները որ չափազանց կ'երկըննան, ինչպէս են փղին երկու ժամկիները : Իրենց աղօրիքներն ալ նուազ են թուով. մերթ չորս են, մերթ ութ և մերթ ալ տասուերկու :

Որոշողք² միայն ստորին ծնօտին վրայ հերձատամն ունին՝ որ թուով ութը հատ են, և բաց ՚ի ուղտէն և լամացէն, շնատամունքէ ալ զուրկ են :

Կեռաներուն թուոյննկատմամբ զարմանալի երեսով մը կը տեսնենք կիտոսաց կարգին վրայ : Կան զլիքիններ որ 180—190 ակռայ ունին : Բայց առ կարգիս կենդանիներէն կան նաև ուրիշներ որ առ առաւելն երկու կամ մէկ կամ ամենեին չունին . ինչպէս կ'արվարձ և պալէնան, որոնց ակռաներուն տեղը տեսակ մը եղջերեայ երկայն ու դիւրակոր թիթեղներ բուսած կան որ ծորուստ³ կ'ըսուին :

Այս մօրուսքը աւելի մազի նմանութիւն ունին քան թէ ակռայի, ու վերի ծնօտին վրայ բուսած են : Աակայն թէ պէտ և մեծցած պալէնային վրայ ակռայի նշան չերեար, ՚ի վերայ այսր ամենայինի Աօֆրուա Աէնդ-Վէր բնապատմին քննութիւններովը ստուգուեցաւ որ պալէնային սաղմնանկարին վարի ծնօտին վրայ ակռաներ կը գտնուին որոնք յետոյ Պլէնվիլի քննութեանցը պարզ ու կոնաձև ակռաներ երեցեր են :

Ծառագիտան Աէնդականութէը : — Ծառագման պաշտօնն է ըսինք ուտելիքները մանր մանր կտրտելու գործողութիւնը, որ ակռաներուն ձեռքովը կ'ըլլայ . բայց ակռաները իրենց պաշտօնը կատարեալ չէին կրնար ընել՝ թէ որ ծնօտից միջոցովը որոնց վրայ որ հաստատուած են՝ շարժմունք ընդունէին :

Երդ երկու ծնօտներէն վարինը միայն կը շարժի վարէն վեր և կողմնակի, մինչդեռ վերինը՝ գանկին վրայ հաստատուն կեցած է . ուստի երբ ծնօտք իրարմէ կը հեռանան ու մօտենալով իրալու կը

1. Գլ. Proboscidiens. — 2. Ruminants. — 3. Fapones.

միանան, լեզուն՝ իր և այտից շարժմունք՝ ներովը՝ ուտելիքները անդադար աղօրիք ատամնաց տակը կը բերէ՝ որոնք մանր մանր կը կտրտեն զանոնք :

Դիւրաւ կ'ըմբռնէ մարդ այս գործողութեանս հարկաւորութիւնը. ինչուոր ծաքումը որչափ կատարեալ ըլլայ՝ այն չափ ալ մարտողութիւնը դիւրաւ կը կատարուի. վասն զի ստամքսի հիւթը անով դիւրաւ կը թափանցէ ուտելեաց մէջ :

Դրաւ կան կենդանիներ որ կարծր գոյացութիւններով կը մնանին և ակաւայ չունին որ զանոնք ծամեն. բայց բնութիւնը անոնց պիտոյքը ուրիշ կերպով հոգացեր է, այնպիսի գործիքներ տալով անոնց՝ որ այս պաշտօնիս յարմար ըլլան : Այսպէս ահա հնտակեր թունոց երկրորդ ստամքսը (խածին)¹, այնպիսի դնդերային ուժ մ'ունի՝ որ մէջը մտուցած ուտելիքները կը ջախջախէ :

Հորձնուորքիւն²:

Ո՞ինչդեռ ուտելիք մէկ կողմանէ ակուաներուն ձեռքով այսպէս մանր մանր կը կտրտուին, միւս կողմանէ ալ բերնին մէջ գտնուած լորձունքով կը թըրջուին. և ահա այս բանիս վրայ կը կայանայ լորձնոտութեն գործողութիւնը :

Այս լորձունքը կամ թուքը պղտի գեղձերու մէջ կը ձեւանայ՝ որ բերնին այլ և այլ կօղմը զետեղուած են. ինչպէս այտից վրայ, շրթանց ու լուսերց միացած տեղը, լեզուին տակը, քմաց առագաստին վրայ. այլ մասնաւորապէս վեց գեղձերու մէջ կը ձեւանայ՝ որ են, ունիամերչ, էնթածնօտային³ և էնթալուային⁴ գեղձերը :

Ունիամերչ գեղձերը՝ ծնօտին և ականջին մէջտեղը անմիջապէս մորթին տակը զետեղուած են, ու խողովակով մը՝ որ այտից մէջէն կ'անցնի՝ բերնին մէջ կը բացուին :

Էնթածնօտային գեղձերը՝ ստորին ծնօ-

1. Գլ. Gésier. — 2. Insalivation. — 3. Parotides. — 4. Sous-maxillaires. — Sublinguales.

տին անկեանը քով զետեղուած են, ու թուքը կրող խողովակը՝ բերնին արմատին քովը կը բացուի :

Էնթալուային գեղձերը՝ լեզուին տակը զետեղուած են առջիններուն դիմացը:

Այսպէս այս գեղձերը՝ մէյ մը ախորժէն՝ մէյ մ'ալ ուտելեաց ներկայութենէն գրգռուելով՝ իւրաքանչիւր զոյքը թուքը՝ այլ և այլ քանակով կը վաղցընէ, որով ուտելիք կը թըրջուին ու ծաքումը կը դիւրանայ, և միանգամայն կրլման գործողութիւնը դիւրին կերպով կը կատարուի :

Ծառքին թորումը առհասարակ յատուկ է ամենայն կենդանեաց, 'ի բաց առեալ ջրի մէջ ապրող կենդանիները, կիտոսները և ձկները: Ո՞իթատք մասնաւոր փամփշտիկներ և խողովակներ ունին թուքին ձեւանալուն համար: Այզամիսք՝ մէյմէկ կամ շատ զոյգ գեղձեր ունին նոյն բանին որոշուած:

Կլանումն :

Այթնտու կենդանեաց բերնին ետեկի դին շարժական վարագուրի պէս բան մը կայ՝ որ գնաց առագաստ⁵ կ'ըսուի, և ծագման ժամանակը կ'իջնայ ու ետեկի անցքը կը գոցէ, որպէս զի ուտելիք՝ գեղձամուած՝ չկարենան վար ստամքսը իջնալ :

Այս շարժական արգելիքը՝ որ թըրջունները ու կերակուրը կը լեկէն առաջ չծագմաղ կենդանիները չունին, անմիջապէս քիմքին ետեկէն խոտորնակի դէպ 'ի վար կախուած է, և լեզուին արմատին կոթըննելով կամ գէպ 'ի վեր բարձրանալով՝ դէպ որկոր տանող անցքը կամ կը բանայ կամ կը գոցէ :

Ուստի երբոր ծագքումը լմնայ, լեզուն բերնին ամէն դին շարժելով՝ ամէն կողմէն ծագմուած ուտելիքը կունտ մ'ըրած՝ իր կոնակը կը ժողովէ, և անով քմաց առագաստը մղելով վեր կը վերցընէ. ան ատեն այդ մննդոց կունտը որկորը կ'իյնայ՝ ու կլման գործողութիւր կը կատարուի :

5. Գլ. Voile du palais.

Ուրեմն կլանելու երեսյթը կը կայ-
անայ՝ ուտելիքներուն բերնէն ստամբ-
որ իջնելուն վրայ, կոկորդին և որկորին
մէջէն անցնելով։

Իրէրէ՛ անմիջապէս բերնէն ետքը
եկող խորչն է, որ վզին վերի դին կ'իյ-
նայ։ Ա երի կողմէն ոնդանց խորշերուն
հետ կը հաղորդուի, ու վերէն և առ-
ջեէն միայն քմաց առագաստովը բաժ-
նուած է բերնէն։ Ա արէն և առջեէն
հագագին² ու շնչառողին³ հետ կը հաղոր-
դուի, որ օդը՝ թոքոց մէջ տանող անց-
քերն են։ Իսկ վարէն ու ետևէն որի-
նի⁴ հետ կը շարունակուի, որ նեղ խո-
ղովակ մըն է, որ վզէն սկսեալ կրծոց
մէջէն և ողնաշարին առջեէն վար կ'իջ-
նայ, երկու թոքոց մէջէն ու սրտին ե-
տևէն անցնելով, առագաստը կը ծակէ
ու ստամբուր կը լմննայ։

Ուրեմն ուտելեաց կունտը կոկորդը
իջնելու ատենը՝ հարկ է որ անդանց խոր-
շերուն ետևի կողմի մուտքին և հագա-
գին անցքին առջեէն անցնի, և առանց
ասոր կամ անոր մէջ խոտորելու, շիտակ
ստամբուր իջնայ։ Այս պատճառիս
համար է որ քմաց առագաստը՝ մինչդեռ
հորիզնաբար վեր կ'ելլէ ուտելեաց
համբայ տալու համար, անմիջապէս
նաև ոնդանց խորշերուն ետևի կողմի
անցքը կը գոցէ, ու կ'արգելու ուտելիքին
որ դէպ ՚ի անդանց խորշերը չելլէ՝ այլ
որկորը անցնի։ Հագագին առջեէն ալ
որ կ'անցնի՝ որպէս զի մէջը չմտնէ, ան-
միջապէս անցքին առջելը լեզուակ մը
կայ շնչառի⁵ անունով, որ իջնալով ան-
մուտքը կը գոցէ։ անով ուտելեաց կուն-
ու ուրիշ ազատ անցք մը չգտներ՝ բայց
եթէ այն որ շիտակ ստամբուր կը տա-
նի. ուստի կոկորդին և որկորին շարժ-
մունքներովը՝ ուտելիքը հետզհետէ մին-
չև ստամբուր կը մղուի։

Այս կոկորդին, որկորին ու հագա-
գին շարժմունքները՝ առանց կամաց ազ-
դեցութեանը ու խիստ արագութեամբ
կը կատարուին. անանկ որ ուտելիք մի-

1. Գլ. Pharynx. — 2. Larynx. — 3. Trachée
arterie. — 4. Oesophagus. — 5. Epiglottie.

և նոյն բոպէն՝ կոկորդէն ստամբուր
կ'անցնին։

Իայց կ'ըլլայ երբեմն որ ուտելիքը
բերանը եղած ժամանակը յանկարծա-
կան ծիծաղի մը պատճառաւ կամ ու-
րիշ պատճառի համար մոլոր կ'երթայ։
վասն զի զանկիկին յանկարծ վեր ելլե-
լովը հագագին մուտքը բաց կը մնայ ու-
մէջը ուտելեաց փշուբներ կ'երթան։
որով հարկ կ'ըլլայ սաստիկ հազով զա-
նոնք գուրա մերժել, որ երբեմն նաև
ծանր հետեւանքներ կրնայ ունենալ։

Իր շարունակուի։

ՈՒՍՈՒՄՆ ՀԱՅՐԵՆԵԱԾ

ԲՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՏԱՆԻ

(Տես երես 344)

Դ

Այս պզտիկ որդը մեղի առաջնորդ
առնլով բուսական ցեղապետութենէն
անցնելու ՚ի կենդանականն, բնականա-
պէս նախ իր կարգին կու գամք, և ան-
տարակոյս կրնամք գտնել Հայաստանի
մէջ քանի մը նորատեսակ միջատներ և
մանաւանդ պատենաթե ցեղէն։ Պար-
մանացի բնագէտ Ճանապարհորդ¹ մը
հազարաւորներ ժողոված է ասոնցմէ և
իր աշխարհին զանազան բնապատմու-
թե հաւաքարաններու բաժներ է։ Ար
հայրենակցաց մէկն այլ² Հայոց արևե-
լեան նահանգաց մէջ կը նշանակէ տե-
սակ մը մեծ ճպռան, որ իր ճռուողմամ-
բը կրնար միցիլ Ուկոկրիտեայ սրնգա-
փողից հետ։ — Այս կարգի կենդանե-
կաց թագուհին Ս'եղուն, կ'ընծայէ մաս-
նաւորապէս յԱյրարատ և ՚ի հարաւա-
կողման գաւառու՝ իր պատուական վաս-
տակը, որ մեր երկրին գլխաւոր վաճա-
ռոց թուակից է։ Ը երամ որդոյ դար-
մանն շատ հին չէ մեր երկրին մէջ։ Հի-
1. Վակնէր։ 2. Գոլինագի։